Ը ՏԱՐԻ 2142 ԹՈՒԱԿԱՆ ՀԱՅՈՑ 28 ՄԵՀԵԿԱՆ՝ 1383–Հ. Տ. 6 ՄԱՐՏ 1891–Ն. Տ. 18 ՄԱՐՏ 1891–ՀԻՋՐ. 7 ՇԱՊԱՆ 1308 ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

20 ՓԱՐԱ

ՆԱՄԱԿ ԿԱՄ ՕՐ ԵՒ ԻՐԵ ԳՐՈՒԹԻՒՆ ՊԷՏՔ Է ՈՒՂՂԵԼ ԱՌ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ. ԱՐԵՒԵԼՔ ՕՐԱԳՐԻ Գալաթիա, Նորատունկեան-Խանը

درعلیه غلطه ده نورادونکیان خانده آره‌وك اداره‌سنه غزته‌سی

Direction du Journal AREVELK
Noradounghian Han, Galata]
CONSTANTINOPLE

ԱՐԵՒԵԼՔ
ՕՐԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ

20 ՓԱՐԱ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Տարեկան	150
Վեցամսեայ	80
Եռամսեայ	40
Գաւառաց համար թղթատարութեան ծախքն է	50
Օտար երկրներու տարեկան գիրք	100
» » վեցամսեայ »	56
» » եռամսեայ »	28

Դուրս զրկուած լրագրաց համար ծախք ցիրկուլեանի վրայ է
Խմբագրութեան զրկուած նամակ կամ գրութիւն ետ չտրուիր

Les annonces sont reçues
AUX BUREAUX JOURNAL

ԱԶԳ

ՊԱՏՄՈՒՆՔ «ԱՐԵՒԵԼՔ» ՕՐԱԳՐՈՅ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳԻՆՔ

Լրագրոյս Վարչութիւնն որոշած է առաջիկայ Ապրիլ 1է սկսեալ բաժանորդագինը զեղչել հետեւեալ կերպիւ.

Տարեկան	150 ղրշ.
Վեցամսեայ	75 »
Եռամսեայ	40 »

Գաւառաց համար թղթատարութեան ծախքն է 50 ղրուշ միօրինակ։

ՇԱՒԱԹՕՐԵԱՑ ՑԱԿԵԼՈՒԱԾ

Յօգուտ ընթերցասիրութեան այս զեղչն ընելով հանդերձ, Լրագրոյս Վարչութիւնն որոշած է աւելի ճոխացնել թերթին պարունակութիւնն, և շաբաթ աւուր թերթը կրկին պարունակութեամբ հրատարակել, Ապրիլի սկիզբէն։ Այս յաւելուածական թերթ պիտի պարունակէ գրական, գիտական և տընտեսական օգտակար նիւթեր։

Շաբաթօրեայ կրկին թերթը պիտի վաճառի 40 փարայի։ Բաժանորդք բան մը չպիտի վճարեն այս բացառիկ թերթին համար։

«ԱՐԵՒԵԼՔ»Ի ՏԱՌԵՐՆ

Որոշուած է նաեւ ի մօտոյ բոլորովին նորել «Արեւելքի տառերը, խոշոր թէ մանր։

ՄԱՍՆԱՒՈՐ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ուրիշ նորութիւն մը որ յուսանք թէ բազմաց կողմէ պիտի գնահատուի՝ սա է թէ ընտիր թուղթի վրայ մասնաւոր տպագրութիւն մը պիտի լինի ա՛յն բաժանորդաց համար որք յանձն առնուն տարեկան երկու օսմ. ոսկի բաժանորդագին վճարել փոխանակ 150 ղրուշի։

ՎՃԱՐՄԱՒՈՐՔ

Այս նիւթական և բարոյական առաւելութիւններն ընծայելով իւր ընթերցողաց, Լրագրոյս Վարչութիւնն որոշած է այսուհետև ԲՆԱՒ ԶԸՆԴՈՒՆԻԼ ապառիկ բաժանորդագրութիւն։ Ի Կ. Պոլիս և ի գաւառս, այն բաժանորդք որք մինչեւ Մարտ ամսոյ վերջը մեզ չեն հասցներ իրենց պարտուց գումարն՝ Ապրիլ 1է անդին թերթ չպիտի ընդունին, առանց բացառութեան։

Ի. ՊՈԼԻՍ, 6 ՄԱՐՏ 1891

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՍԵՂԱՆԱՒՈՐԱԿԱՆ ՏԱԳՆԱՊՆ Ի ՓԱՐԻԶ

ՍՕՍԻԷԹԷ ՏԷ ՏԷՓՕ ԵՒ ՊԷՐԻՆԿ ԵՂԲԱՐՔ

Թարգմանեն Փարիզեան Թղթակից Պ. որ Պոլսոյ հետեւեալը կը հեռագրէ մարտ 12 թուով.

«Այս առաւօտ լսուեցաւ թէ ամենմարդ Սոսիէթէ տէ Տէփօ է Քոնթ Քուռան դրամատան վրայ կը վազէ իւր դրամն ետ ուզելու, և գիշերն ելմտական նախարարն ի նիստ գումարած է Փարիզի սեղանաւորներն՝ այս դժուար կացութեան դարման տանելու և ազէտի մը առջեւն առնելու համար.

«Այս գումարման մէջ որոշում չարուեցաւ, և այս առաւօտ քանի մը հարիւր անձինք յիշեալ դրամատան առջեւ չարուեցան իրենց աւանդներն ետ ուզելու։ Ընկերութիւնն, իւր արկղներուն մէջ տասն միլիոն ֆրանք ունենալով, կամաց կամաց բայց կանոնաւորապէս վճարեց ներկայացեալ չէքերն, որպէս զի պատրաստ գումարն ըստ կարի երկար ատեն դիմանայ, և յայտնի դադարում մը չլինի վճարմանց։ Դրամն այս կերպիւ չհատաւ։ Նոյն միջոցին, յիշեալ սեղանաւորք նորէն գումարեցան, և երկրորդ անգամ լինելով Պ. Ռուվիէի կորովն ու ազդուութիւնն զփարիզ վերկոյ ահռելի տագնապէ մը։ Ֆրանսայի Պանքան, ինչպէս Քոնթուառ տ'Էսքոնթի ժամանակ, վաթսուն միլիոն ֆրանք փոխ տուաւ, յորմէ 15 միլիոնն երաշխաւորեցին սեղանաւորք, այնպէս զի Ֆրանսայի Պանքային կողմէ Սոսիէթէ տէ Տէփօ Ընկերութեան վճարելի գումարն է միայն 45 միլիոն ֆրանք։ Ընկերութեան աւանդ թողեալ գումարք իբր 75 միլիոն ֆր. էին, որոյ մի կարեւոր մասն ընկերութիւնն ինք կրնայ հայթայթել իւր ունեցած թղթոց վաճառմամբ։ Ուրեմն, Ֆրանսայի Պանքային փոխատուութիւնը լիովին կը բաւէ աւանդ թողեալ գումարներն իրենց տէրերուն ետ դարձնելու ամբողջովին։

«Սոսիէթէ տէ Տէփօ է տէ Քոնթ Քուռան ապա պիտի կարգադրէ և վերջացնէ իւր գործեր հաշուեյարդարութեամբ (էքսթոֆֆ), որ պիտի կատարի երաշխաւոր դրամատանց ներկայացուցիչներէն բաղկացեալ մասնախմբի մը ձեռամբ։ Ասոնք են տնօրէնք Սոսիէթէ տէ Տէփոյի, (Société des Dépôts, որ արկածեալ դրամատունէն տարբեր հաստատութիւն մ'է,) որ 1½ միլիոն ֆրանքի երաշխաւոր եղաւ։ Քրէտիի Ֆոնսիէ, երկու միլիոն ֆրանքի։ Քոնթուառ Նասիոնալ տ'Էսքոնթի երկուք ու կէս միլիոն ֆրանքի։ Քրէտիի Լիոնէ երկու միլիոն ֆրանքի։ Պանք տ'Էսքոնթի մէկ ու կէս միլիոն ֆրանքի։ Պանք տը Փարի մէկ ու կէս միլիոն ֆրանքի։ Սոսիէթէ Ժէնէրալ մէկ միլիոն ֆրանքի։ Սոսիէթէ Մարսէյլէզ տը Քրէտիի մէկ միլիոն ֆրանքի։ Քրէտի Մոպիլիէ մէկ միլիոն ֆրանքի, և Քրէտիդ Ենտիւսթրիէլ կէս միլիոն ֆրանքի։

«Գալով այս ընկերութեան հաշուեյարդարութեան, անշուշտ մեծաւ փութաջանութեամբ պիտի կատարի այս գործողութիւն, որովհետեւ առ մէն մի բաժին 375 ֆր. կայ տակաւին դանձելի, յորմէ 125 ֆր.ն անմիջապէս բաժնետէրերէն պիտի պահանջուի ընկերութեան կողմէ։ Երբ այս կարգադրութեան լուրն իմացուեցաւ, Սակարանին մէջ տիրող սրտայուզութիւնը փարատեցաւ։»

* * *

Որովհետեւ կ'ըսուի թէ Սոսիէթէ տէ Տէփօ է տէ Քոնթ Քուռանի ձախողուածը վերագրելի է անցեալ նոյմ. ամսուն ի Լոնտոն ծագած տագնապին և յորմէ հետէ Արժանթինի Հանրապետութեան վարկին կրած հարուածոց, կը հետեւի թէ յիշեալ Սոսիէթէին գոյից մէջ կան շատ մը հարաւամերիկեան թուղթեր, որոց արժէքը շատ կորած է այս պահուս։ Բայց քանի որ ընկերութիւնն իրաւունք ունի տակաւին առ մէն մի բաժին 375 ֆր. պահանջել իւր ընկերներէն, աւանդներն ետ տալու դժուարութիւն չպիտի քաշուի։

—Այն օրն ուր այս ինդիր կը տնօրինուէր, փայտեայ սալայատակներ չինող ընկերութիւն մը Փարիզի մէջ սը նանկացաւ երեք միլիոն ֆր.ի պարտքով։

* * *

Անգլիոյ Պանքային տնօրէն Պ. Լիտտըրտէյլ անցեալ շաբթուն նոյն դրամատան բաժնետարց վերջամսեայ գումարման մէջ բանախօսութիւն մ'ընելով, Պէյրինկ եղբարց ձախողուածին պատճառաւ ի Լոնտոն տիրած տագնապին և Անգլիոյ Պանքային միջամտութեան վրայ իւր համարատուութիւնն ըրաւ։

Պէյրինկ եղբարց մնանկութիւնը շատ աւելի ծանր արկած պիտի լինէր քան Սոսիէթէ տէ Տէփօ է տէ Քոնթ Քուռանի կամ այն կարգի հաստատութեանց մնանկութիւնն։ Երբ Պէյրինկ եղբարց պատահարին ընդարձակութիւնը ծանուցուեցաւ Անգլիոյ Պանքային, Պ. Լիտտըրտէյլ և իւր պաշտօնակիցք՝ Պանքային ոսկւոյ պաշարը չսպառելու համար՝ փութացին մէկ ու կէս միլիոն անգլ. ոսկւոյ արժէքով անգլիական կառավարութեան գանձումներ վաճառել Ռուսիոյ Կայսերական Պանքային՝ հնչուն մետաղադրամի փոխարէն, և երեք միլիոն ֆր.ի ոսկւոյ ձող փոխ առին Ֆրանսայի Պանքայէն։ Անմիջական վտանգն այս կերպիւ հեռացուելով, խնդիր էր Պէրինկ եղբարց պարտուց վճարումն ստանձնել և հաշուեյարդարութեան հոկել այնպէս որ սեղանաւորական և առեւտրական հրապարակին բուռն ցնցումն չպատճառէր այս արկած։ Այն պահուն (անցեալ նոյմ. ամսուն) Պէրինկ եղբարց պարտքը 21 միլիոն անգլ. ոսկի կը հաշուուէր։ Պ. Լիտտըրտէյլ և պաշտօնակիցք համոզուեցան թէ այս տուն, եթէ առնելիքները դանձելու բաւական ժամանակ տրուէր, իրօք ամեն պարտք վճարելու կարող էր։ Այս կէտին վրայ համոզում գոյանալէն ետեւ, անգլ. կառավարութիւնն հաւանեցաւ Պէրինկ եղբարց օգնելու համար որոշուած յատկացիոն, որ մեծաւ յաջողութեամբ իրագործուեցաւ։ Սեղանաւորական տուներուն հրաւէր մ'ուղղուեցաւ, և երաշխաւորութեան դուռամար մը ստորագրուեցաւ, որոյ դրութիւն Անգլիոյ Պանքան մէկ միլիոն ոսկի ստորագրեց, և ընդամենայն 17½ միլիոն դրուելով, ապահովեցաւ թէ Պէրինկ եղբարց հաշուոց կարգադրումէն ո՛չ մէկ տուն ծանր վնաս պիտի կրէ։

* * *

Երբ Անգլիոյ Պանքան Պէրինկ եղբարց հաշուեյարդարութիւնն ստանձնեց, անոնց գոյքը 24,800,000 ոսկի կը հաշուուէր։ բայց ի հարկէ մէկ մեծագոյն մասը կը բաղկանար արժեթուղթերէ որք ծանր վնասով միայն կրնային անմիջապէս ծախուիլ։ Իսկ հաշուական արդի վիճակը դոհացուցիչ է։ Առ հասարակութիւնն Պէրինկ եղբարց պարտքն իւրաւ 3,522,000 ոսկւոյ, բայց Անգլիոյ Պանքային կողմէ եղած փոխատուութիւնը բարձրացաւ 6,650,000 ոսկւոյ, որ երաշխաւորողներուն ետ թադրածէն աւելի մեծ գումար մ'է։ Իսկ գոյքերն, ընդ որս պատրաստ դրամ և Պէրինկ եղբարց վճարելի դրամ, 4,213,000 ոսկի են։ Ի հաշիւ պէտք է դնել նաեւ Պէրինկ եղբարց անձնական հարստութիւնն, որ մէկ միլիոն ոսկի կը հաշուուի, և անմիտելի արժէք ունեցող թուղթեր՝ 1,250,000 ոսկւոյ։ Ուրեմն, ենթադրելով իսկ թէ Արժանթինի և Ուրուկուէյի արժեթուղթք, որոցմէ մեծաքանակ ունին Պէրինկ եղբարք, բան մը չարժին, երաշխաւորողներուն կրելիք վնասն 3,700,000 ոսկիէն աւելի չի կրնար լինել, այսինքն՝ ստորագրուած գումարին մէկ հինգերորդէն քիչ աւելի։ Բայց Պ. Լիտտըրտէյլ կ'ըսէ թէ ամենայն զգուշաւոր ենթադրութեամբ հանդերձ այս հարաւ-ամերիկեան արժեթուղթք լիովին կը բաւեն հաշուին մնացեալ մասը կարգադրելու։ Հարաւամերիկեան Պետութեանց մէջ առեւտրական և սեղանաւորական վստահութեան տակաւ վերահաստատման շնորհիւ, այս անկեալ թուղթեր տակաւ յարգ կը ստանան։

* * *

Որովհետեւ, բացառիկ պարագայի մը մէջ, Անգլիոյ Պանքան Պէրինկ եղբարց օգնութեան հասաւ, և մնանկութեան մատաղուտ աղէտն փրկեց զանոնք, որպէս զի ուրիշ մնանկութիւններ եւս չծագին, պէտք չէ հետեւցնել թէ ամեն ձախող հաստատութիւնք կրնան այսպի՛ի նախախնամական օգնութիւն սպասել։ Պ. Լիտտըրտէյլ և Թաֆի խմբագիրն որ անոր կը ձայնակցի՝ կը պնդեն թէ ամեն տուն խոհեմութեան սահմանաց մէջ իւր ապահովութեան միջոցներն ինք պէտք է ձեռք առնու կանխաւ, և չսպասէ արտաքին օգնութիւններ որք կրնան դյացուել վճռական ժամուն։ Եւ եթէ Պէրինկ եղբարց մասին ապահովութիւն կար թէ իրենց գործերը կրնային մաքրուիլ և հաստատութիւնն անվնաս դուրս գալ տագնապէն, նոյն բան անխտիր չի կրնար ըսուիլ ամեն արկածեալ ձեռնարկութեանց համար. օրինակի աղագաւ Փանամայի Ընկերութեան համար, զոր թէև դարձեալ ոտքի վրայ կեցնելու ջանքեր կը լինին, բայց շատ իրազեկ Ֆրանսացիներ, չեն հաւատար թէ այդ ձեռնարկութիւն յաջող վախճան մը կարենայ ունենալ ի վերջոյ։

ԳԵՐՄԱՆԿԱՆ ԴՈՒՌԵՐ

Ամսոյս 1/13ին Պաւիերա ցնծութեան մէջ էր։ Կը տօնէր իւր թնամակալ իշխանին (Հիւանդ վեհապետին տեղակալող հօրեղբօր) ծննդեան 70րդ տարեդարձը։ Լէոպոլտ իշխան այս առթիւ յարգանաց և մեծարանաց անհամար ցոյցեր տեսաւ ամենուստ։ Պաւիերայի արքայական գերդաստանն, որ բազմաթիւ լուսամիտ վեհապետներ արտադրած է՝ դպրութեանց և գեղարուեստից պաշտպան, զօրեղ համակրութիւն կը վայելէ պաւիերացի ժողովրդեան մէջ։ Միւնիխ, որ Գերմանիոյ Ամէնէն հմարուած է՝ շնորհիւ իւր հարուստ թանգարաններուն, մուսէոններուն, շքեղ պալատներուն, հոյակապ շէնքերով ծածկեալ իւր պողոտաներուն, փառաւոր վիայական մ'է Պաւիերայի Մաքսիմիլիէն, Լուտվիկ Ա. և Լուտվիկ Բ. վեհապետներուն և այլ հանճարեղ և վեհանձն ու առատաձիրտ իշխաններուն ընտիր ընտիր բարեմասնութեանց, որովք դեղարուեստի ճշմարիտ ոստան մը կազմած են ի Հարաւային Գերմանիա։ Միւնիխ, զոր Կուսմաւուս Ատոլֆուս իւր ժամանակ կ'անուանէր «ոսկեայ հմուտ նիհար Հեռ. Վրայ. ամենարկեալ ամ. Հոգին աղքատութեան որոյ վրայ կառուցեալ է, կէս դարէ հետէ ուիստատեղի դարձած է համայն աշխարհի գրագիտաց և արուեստագիտաց։ Մեծ հացերոյթի մը մէջ, Լուտվիկ իշխան, անդրանիկ որդի թնամակալին, համառօտիւ յիշեցուց Պաւիերայի արքայական Վիմէկլոպոս մեծանուն գերդաստանին պատմութիւնն, որ 700 տարիէ հետէ կ'ելնէ այս երկրի վրայ։ Այս երկար ժամանակամիջոց ինքնին ապացոյց է փոխադարձ սիրոյն ժողովրդեան և արքայական գերդաստանին որ անոր ծոցէն ելած է։ Հանդիսականներէն մին գովեստ տուած լինելով իշխանին իբրեւ «քաջ գինուոր», իշխանը պատասխանեց թէ նոյն գովեստին իրաւունք ունին ամեն Պաւիերացիք և ամեն Գերմանք։ Ցեղոյ յարեց։ Եվթ սուրը լաւ է, արօրը լաւագոյն եւս է, և իմ մեծագոյն մտածումներէ մին ալ երկրագործութիւնը քաջալերել է։—Լուտվիկ իշխան սահմանեալ է իրաց բնական ընթացքով որ մը Պաւիերայի թագաւոր լինելու։

ՊՈՆԱՓԱՐԹԵԱՆ ԴԵՐԴԱՍՏԱՆ ԵՒ ԺԷՐՈՄ ՆԱՓՈԼԷՈՆ ԻՇԽԱՆ

Մինչ կը գրենք այս տողերը, չգիտենք թէ Ժէրոմ Նափոլէոն իշխան դեռ կ'ապրի՞։ Բայց իւր հիւանդութեան ամեն երեւոյթներուն և իւր քանիցս անգամ մահամերձ կամ կիսամեռ վիճակին վրայ ա՛նքան հեռագրեր եկան—աւելի կամ նուազ վաւերական—որ կարծես հիւանդը վեհապետ մը լինէր կամ մեծ Տէրութեան մը նախարարապետն։ Ո՞վ չի գիտեր սակայն թէ Ժէրոմ Նափոլէոն իշխան քաղաքական դեր ունեցող անձ մը չէ այլ եւս։ զի իւր դեր, ինչ որ էր, գրէթէ քսան տարի յառաջ վերջացած կընայ համարուիլ։ Իրբեւ պետ կայսերական կուսակցութեան, Ժէրոմ Նափոլէոն կարեւորութիւնը կորոյս այն օրուընէ ի վեր ուր ազատականութեան, հակապապականութեան և կերպիւ իւիք հանրապետականութեան յայտարարութիւն ըրաւ, զգացնելով որ եթէ ժողովրդական Կայսր մը չկարենայ լինիլ, Հանրապետութեան նախագահութեամբ կընայ շատանալ։ Կը հասկցուի թէ կայսերականք միահամուռ այսպէս չխորհեցան, և թողլով զինք, մեծաւ մասամբ յարեցան իւր որդւոյն Վիքթոր իշխանին, որուն և իւր հօր միջեւ այս պատճառաւ քանի տարիներէ ի վեր ամեն յարաբերութիւնք խզուած էին, և հայր և որդի ոչ ուրիւք զիրար կը տեսնէին կամ կը թղթակցէին։

Սակայն է Կ. Պոլսոյ Հեռագրական Գործակալութեան այն լուրը թէ մահուան անկողնոյն վրայ հայրն հաւաներ է իւր ներկայութեան ընդունիլ իւր ըմբոստ որդին։ Հռովմէ կը ծանուցուի թէ Ուժպերթօ թագաւոր, թէեւ Պոնապարթեան գերդաստանին գործոց չեր ուզեր միջամտել, բայց իւր քրոջ (Ժէրոմ Նափոլէոն իշխանի կիրն է) և իշխանին քրոջ Քլոթիլտ և Մաթիլտ իշխանուհեաց և նոյն իսկ Վիքթոր իշխանին խնդրանօք, ուզեց փորձ մ'ընել հիւանդին քով։ Բայց առաջին բառերն արտասանեց թէ չէ, իշխան Ժ. Նափոլէոն այնքան ահռելի զայրոյթ մը արտայայտեց որ թագաւորը խօսքը չերկարեց և մեկնեցաւ։ Հետեւեալ օրն հիւանդին հանդարտ և ընկճեալ մէկ վարկենէն օգուտ քաղելով, Մաթիլտ իշխանուհին Վիքթոր իշխանը մտցուց իւր հօր սենեակն։ Իւր որդին տեսնելուն պէս, հիւանդը բուռն զայրոյթ զգաց վերստին, և ծանր խօսքերով խստիւ յանդիմանեց իւր քոյրն և կինը թէ իւր վերջին վայրկեանները խռովել դաւադրած են։

Ի ՌՈՒՍԻԱ

Մոսկուայի Նոր կուսակալ Սերկէյ Ալէքսանդրովիչ մեծ-դքսին կնոջ՝ Էլիզապէթ Ֆէոտորովնա մեծ-դքսուհւոյն լուսերականութիւնը թողլով օրթոտոքսութիւն ընդդրկելուն արարողութիւնը Ներկայ Մեծ Պահոց մէջ պիտի կատարուի փեթերսպուրկի մէջ մեծ հանդիսիւ, նախագահութեամբ երեք

—)(173)(—

ԹԵՐԹՕՆ ԱՐԵՒԵԼՔԻ

ԷՄԻԼ ՈՒԻԳՊՈՒՌ

ԽԵԼԱԳԱՐԸ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

ՓՐԿՈՒԹԻՒՆ

—Այո, ըսաւ տրտմութեամբ ծերունի տիկինն, ատոնք ամենքն ալ իրաւացի են և պէտք է անձնատուր ըլլալ ճշմարտութեան։ Բայց նոյնչափ իրաւունք ունիք հաւատալու թէ այդ զգուելի Սանդաքի դերակոմն անոր մեղսակիցն է։ Ատոնք ի՞նչ խորհուրդ տուած է, ա՛ւ՛ղ, այդ սոսկալի դերակոմը։ Ես կը ճանչնամ Պ. տը Վէռվէնը, կոմս. թեթեւ է, անառակ է, շատ մը խենդութիւններ ըրած է, բայց ի բիւ պարկեշտ է, սիրտ ունեցող տղայ է, և գիտէ ինչ որ կը պարտի իր կրած անուանն և իր անձին։ Դերակոմը զայն մըղած է, թերեւս այդ գործն ակամայ կատարել տուած է անոր։ Եթէ մինակ ըլլար, այդպէս բանի մը գաղափարը պիտի չուներնար անշուշտ։ Ա՜հ, չեմ պաշտպաներ զինքն, արժանի չէ։ Անզգամ մըն է, թշուառական մը, ձեր ըսածին պէս, կոմս, որովհետեւ իր ըրածը զգուելի, ահռելի բան է։ Օ՜հ, անպիտա՜ն, անմի՛տ, յիմա՜ր . . . Իրեն ըսած խօսքերէս վերջն այսպէս բա՜ն մը ընէ . . . Բայց, սիրելի կոմս, ողբեր արձակելէն և անէծքներ տեղալէն ուրիշ բան կայ ընելու. պէտք է շուտով գիտնալ թէ ո՞ւր գացած է մարգիզն, և ո՞ւր տարած է Լիւսին։

—Այո, ըսաւ կոմսը խուլ ձայնով մը, պէտք է ատիկա գիտնալ։ Մինչեւ հիմայ իմ խուզարկութիւններս և խելացի ու գործունեայ երկու գործակալներու ձեռքով ընել տուած խուզարկութիւններս ալ ապարդիւն եղան։ Մարգիզն և դերակոմը մեկնած են ամեն զգուշութիւն ձեռք առնելով. իրենց ծառայներն իսկ չեն գիտեր թէ ո՛ր կողմը գացեր են։ Ի՞նչպէս գտնելու է իրենց հետքերը, կը փնտռենք, բայց օրերը կ'անցնին, և մինչդեռ ես կը հեծեմ, հիմայ աւելի անիծելով քան ժամանակաւ իմ ազնտաբեր ճակատագիրս, աղջիկս այդ երկու մարդերուն ձեռքն է . . . Ա՜հ, կը դողա՜մ, և ամբողջ արիւնս կը սառի երակներուս մէջ երբ կը մտածեմ այն ահռելի և անդարմանալի դժբաղդութեան որ կրնայ տեղի ունենալ։

—Կը հասկնամ ձեր անձկութիւնը, բարեկամս. բայց պէտք է վանել այս սոսկալի մտածումը. կը կրկնեմ, մարգիզը անզգամ մը չէ։

—Կ'ուզեմ ձեր խօսքին հաւատալ, բայց Սանդաքի դերակոմը անոր քո՞ւն է, և, դուք ինձ պէս գիտէք, այդ մարդն ամեն բան կարող է ընել։

Մարգիզուհւոյն գլուխը կուրծքին վրայ հակեցաւ։ Կը զգար որ խեղճ հօրը վախերը չափազանցեալ չէին։

—Տիկին մարգիզուհի, ըսաւ կոմսը կարճատեւ լռութենէ մը վերջը, կը տեսնէք ինչ կացութեան մէջ կը գտնուիմ. հիմայ պէտք է ըսեմ ձեզ թէ ձեր օգնութիւն խնդրելու համար եկած եմ։

—Կոմս, պատասխանեց նա աչխուժիւ, ձեր դժբաղդութիւնն իմս ալ է. խնդիրը ձեր ազկան վրայ է, իմ սիրելի սանիս վրայ . . . Բան մը կրնա՞մ ընել։ Ըսէ՛ք, բարեկամս, պատրաստ եմ ընելու ինչ որ կ'ուզէք։

—Վէրվէնի մարգիզը անշուշտ բարեկամներ ունի. դուք ճանչնալու էք մէկ քանին այն երիտասարդներէն որոց հետ ամենէն աւելի մտերմօրէն կապուած է։

—Անշուշտ։

—Էհ, մտածեցի որ թերեւս կրնայիք իմանալ այդ երիտասարդներէն մէկուն միջոցաւ թէ մարգիզն հիմայ ուր կը գըտնուի։

—Այո, այո, հասկցայ, հասկցայ թէ ինչ կ'ուզէք։ Իմ տունս կ'ընդունիմ ես շատ մը երիտասարդներ որք կը ճանչնան Պ. տը Վէռվէնը, երկու հոգի, մասնաւորապէս, որք իր մտերիմ բարեկամներն են։ Վէռվէնի մարգիզուհին ժամանակաւ իր տղան և անոր երկու բարեկամներն անբաժանելիներ կը կոչէր։ Այդ երիտասարդներէն մէկը անդրանիկ որդին է Շառմէյլի կոմսին, որուն հոս շատ անգամներ հանդիպած էք ձեր ամուսնութենէն առաջ և ետքը։

—Կը յիշեմ, ըսաւ կոմսը։

—Միւսը կը կոչուի Կասթօն տը Լիման։ Այս վերջինը մարգիզին տղայութեան բարեկամն է, և կարելի է ըսել թէ եղբօր պէս զիրար կը սիրեն։ Անմիջապէս պիտի գրեմ հիմայ Կասթօնին և տը Շառմէյլին։ Ծառայներէս մէկը նամակներս պիտի տանի անոնց, և այս իրիկուն իսկ, կամ վաղն առաւօտ կանուխ, պիտի պատասխանեն իմ հրաւէրիս։ Անշուշտ մարգիզն զգուշացած է իր զգուելի ծրագրին վրայ անոնց խօսելէ. բայց եթէ գիտեն թէ ուր գացեր է, պիտի չմերժեն ինձ ըսել զայն։ Ինչ որ ալ ըլլայ, կոմս, ինձմէ նամակ մը պիտի ընդունիք։ Ասիկա չէ՞ ձեր ուզածը։

—Այո։

—Կը յուսամ ձեզ պէս որ Կասթօնէն կամ տը Շառմէյլէն տեղեկութիւն մը պիտի առնենք։

Պ. տը Լասէռ շնորհակալ եղաւ բարի մարգիզուհւոյն և մեկնեցաւ անոր տունէն։

Առանց վայրկեան մը կորսնցնելու, Մօնբէռռէի մարգիզուհին երկու նամակները գրեց և զանոնք զրկեց իր ծառայներէն մէկուն միջոցաւ։

Հետեւեալ առաւօտուն, նամակներու առաջին բաշխման ատեն, կոմսը մարգիզուհիէն հետեւեալ նամակն ստացաւ։

«Սիրելի կոմս,

«Շատ ցաւ կը զգամ. Անկողին մըտնելէ առաջ կը գրեմ ձեզ. ահռելի գէշեր մը պիտի անցուցեմ և անպիտան գլխուս ցաւովս պիտի ելնեմ վաղն առաւօտ։ Ա՜ւ՛ղ, բան մը չունիմ ձեզ իմացնելու այն խնդրոյն վրայ որու մասին այնքան անհամբերութեամբ սպասած էր, այս նամակն իրեն նոր յուսախաբութիւն մը կը բերէր։ Իր գրասեղանին վրայ նետեց զայն կատաղութեան շարժումով մը, երկայն հեծիւն մը արձակեց և գլուխը ձեռներուն մէջ առնելով իր ցաւագին և մթին մըտածմանց մէջ թաղուեցաւ։

Առաջին օրէն սկսեալ, Կապիտօն այն գաղափարն ունեցած էր թէ Օռսօի դատարարուհին, որ այնպէս յանկարծակի վռնտուած էր, կրնար մասնակցած ըլլալ մանկամարդ աղջկան առևանգման։

Միւնոյն մտածումն ունեցաւ նորէն։ Այն եղանակն որով յարձակիչներն իրենց յատակագիծը գործադրած էին այն փողոցին մէջ ուր կը բնակէր դատարարուհին, այցելութենէ մը ետքը զոր Օռսօ ըրած էր անոր, կարծես թէ իրաւունք կուտար իր կասկածին։

—Պէտք է որ, ըսաւ ինքնիրեն, սիրաս մաքուր ըլլայ։ Այն կացութիւնն որուն մէջ կը գտնուիմ իրաւունք կուտայ ինձ ամեն բանի վրայ կասկածելու։ Կը փընտրեմ, պէտք է որ փնտռեմ ամեն տեղ և զանց չընեմ ամեն ինչ որ կրնայ լոյս մը ձգել այս գործին վրայ որ հետզհետէ աւելի մութ գոյն մը կ'առնէ։ Ոչինչ կը հաստատէ թէ այդ տիկին Տիւռանը մեղսակից մըն է։ բայց պէտք է որ տեսնեմ զայն, խօսիմ անոր հետ . . . Գործին մէջ մատ ունեցայ կամ ոչ, հարկաւ քանի մը թանկագին տեղեկութիւններ կը գտնեմ։

(Շարունակելի)

մետրապոլիտներու և ներկայութեամբ Ս. Սինոդի ամէն անդամց։ Իւր հայր Հէս Տարիֆթատի Լուտովիկ Դ. մեծդուքսը Ռուսիոյ մայրաքաղաքը պիտի երթայ ներկայ գտնուելու սոյն հետաքրքրաշարժ արարողութեան, որ՝ աւելորդ է ըսել՝ ո՛չ թէ կրօնական այլ բոլորովին քաղաքական շարժառիթներու վրայ հիմնեալ է։

ԷՖԷՖԷԼԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ

Փարիզի Էյֆէլեան Աշտարակն հզօր ազդարարութիւն մ'եղաւ Պ. Էյֆէլի և Ընկերութեան համար, որոյ անունն առաջ չէր լսուեր, մինչ հիմակ աշխարհի ամէն կողմն՝ ուր որ ճարտարագործական մեծ ձեռնարկ մը կայ ի գլուխ հանելու՝ Էյֆէլեան Ընկերութիւնը մրցակից կը հանդիսանայ, և յաճախ կը յաջողի կարեւոր և շահաւոր արտօնութիւններ ձեռք բերելու։

Օրինակի համար, Սերպիոյ մէջ, Նիշէ ի Ռատուլեվաց թիմոք գետի հովտին մէջ երկաթուղւոյն շինութիւնն յանձնուեցաւ Էյֆէլեան Ընկերութեան։

ՖՐԱՆՍԱՑԻ ՎԻՊԱՍԱՆՔ

Թէոտոռ տը Պանվիլ Ֆրանսացի երեւելի բանաստեղծն և վիպասանը մեռաւ մարտ 12ի գիշերը կաթուածահար։ 1823ին ծնած էր ի Մուլէն, և վերջին ներկայացուցիչն եղաւ Վիքթոր Հիւկոյի և Լամարտինի վիպական դպրոցին։

Պ. Զոլա վերսին ընտրելի կը ներկայանայ Ակադեմիոյ, թէեւ այս անգամ եւս իւր յաջողութիւն երկրպագելի է յոյժ։ Դրական և սակարանական գործողութեանց նուիրեալ իւր նոր վէպին մէջ որ անցեալ շաբթուն լոյս տեսաւ՝ Դրամ անուամբ, իւր սովորական դարձած լպիրշ նկարագրութիւնները մեծաւ մասամբ զեղ չեր է՝ իւր ակադեմական ընտրութիւնը դիւրացնելու յուսով։

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Կրօնական ժողովն երէկ ի նիստ գումարեցաւ ի Պարիսարքարան ատենապետութեամբ Դեր. Խորէն արքեպիսկոպոս Նար-Պէյի և զբաղեցաւ հետեւեալ խնդիրներով։

Ժողովն տեղեկանալով որ ապօրինաւոր կենակցութեանց արգասիք եղող երախայք ի մկրտութեան անդարձագրութեան տումարին մէջ կը նշանակուին տարբեր տարբեր եղանակաւ, որով յապագային կը ծագին այլ և այլ անտեղութիւնք, որոշեց շրջաբերականաւ մը վերստին զգուշացնել մայրաքաղաքիս եկեղեցեաց քահանայքն ու Թագ. Խորհուրդներն, որպէսզի յետայսորիկ ապօրինի յարաբերութեանց ծնունդ եղող երախայք արձանագրուին առանց հօր և մօր անուն յիշելու և միայն նշանակուին երախայք Ուրդի Ս. Եկեղեցոյ ծնելոյ տարբերն կենակցութիւն։ իսկ կնքահօր անուն և մականուն արձանագրուին բացորոշապէս։ Այս առթիւ կրօնական ժողովն որոշեց նաեւ որ ընկերիկ մանկունք որոց ծնողքն անայտ ըլլալով կը կախուին տանց դուռներու վրայ, և երբեմն կը թողուին եկեղեցեաց սեմոց վրայ, ար ձանագրուին Հայրն և մայրն անծանօթ՝ ուրդի Ս. Եկեղեցոյ, և երբ ապօրինի կենակցութիւն ունեցող անձինք անհարազատ ծնունդներ ունենան և ի վերջոյ ըստ օրինի պսակուին, յանձամբ պէտք է յետ օրինաւոր ամուսնութեան դիմել Ազգ. Պարիսարքարանի՝ խնդրագրով մը որ պէտք է ստորագրուած ըլլայ ապօրէն կենակցութիւն ունեցող և ի վերջոյ ըստ օրինի ամուսնացող անձերէն եւ պսակադիր քահանային, խնդրելու համար որ նոսն անհարազատ ծնունդներն եւս հարազատ գաւակաց կարգ անցնին և ըստ այնմ արձանագրուին։

1892 տարւոյ Օրացոյցի ձեռագիրն, որ յանձնուած էր Արժ. Յակոբ Ալոտ և Վահան Յակոբեան Մ. վարդապետաց ի քննութիւն և ի տեղ կագրութիւն, ներկայացուեցաւ Ժողովին, որ յետ ընթերցման որոշեց յառաջիկայ նստին մի անգամ եւս աչքէ անցընել և ապա տալ հարկ եղած արտօնութիւնը։ Գրել նաեւ Երուսաղեմայ Ամեն. Ս. Պատրիարք Հօր որ Ս. Էջմիածնի տպարանէն հրատարակուած Օրացոյցին հետեւի Երուսաղեմայ տպարանէն պատրաստուած Օրացոյցը։

Ժողովը գոհունակութեամբ լսեց որ ամենայն Հայոց Հայրապետին հրամանաւ մայրաքաղաքիս մէջ չորս եկեղեցականներէ բաղկացեալ յանձնաժողով մը կազմուած է, ի Ս. Էջմիածին նոր տպագրելի Մայր Մաշտոցին ձեռագիրը բաղդատելու և առ այն ունեցած դիտողութիւնները տեղեկագրով մը մատուցանելու առ Ամեն. Ս. Պատրիարք Հայրն, որ իւր կողմէ մատուցանէ զայն ամենայն Հայոց Վեհ. Հայրապետին։

Ժողովն ասոնցմէ զատ զբաղեցաւ նաեւ յարաբերական, անհատական և այլ խնդիրներով։

Դեր. Մատթէոս եպիսկոպոս Իզմիրլեան՝ ընկերակցութեամբ Պարիսարքարանի գործակատար Ֆրէնկեան Աբրահամ էֆէնտիի՝ երէկ Դատական նախարարութեան պաշտօնատունը գը նաց և տեսակցութիւն մը ունեցաւ նախարար Վսեմ. Բիդա փաշայի հետ։ Ն. Դերապատուութիւն յետոյ Պատրիարքարան դառնալով տեսակցեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր հետ։

Մաքրի-գիւղի առաջամայ Թաղակոն Խորհուրդը խմբովին հրաժարելով ըստ խնդրոյ Արժ. քարոզչին և պատուաւոր թաղեցւոց, Ամեն. Ս. Պատրիարք Հայրն հրահանգ տուած է, որ սահմանադրապէս ընտրողական ժողով կազմուելով նորոգ ընտրութեան ձեռնարկուի։

Ասորւոց կաթողիկոսին մայրաքաղաքիս փոխանորդն Տ. Պօղոս եպիսկոպոս հետեւեալ նամակը հրատարակած է այս աւուր Թարգիի մէջ։

Սաղմ. լրագրոյ մարտ 1ի ուրբաթ օրուան 555 թիւ թերթին մէջ հայ լրագիրներէ առնուելով լուր մը հրատարակուած էր, իբրեւ թէ Ասորիք յերուսաղէմ Հայոց Ս. Յակոբեանց վանուց իրաւասութեան ներքեւ ըլլալով կրօնական արարողութեանց կը մասնակցին և թէ այս անդամ Երուսաղեմայ Ասորւոց միաբանութիւնը իմ միջոցաւս ծրագիր մը մատուցանելով Բ. Դրան, արտօնութիւն խնդրած է որ յետ այսորիկ Ասորիք իբրեւ ուրոյն ազգ՝ կրօնական զատ դասակարգ մը կազմին և ըստ այնմ կատարեն իրենց կրօնական արարողութիւնները, թէ այս ծրագիր Բ. Դրան կողմէ հաղորդուած է Հայոց Պատրիարքարանին, որ իւր կողմէ զրկած է զայն Երուսաղեմայ Հայոց Պատրիարքարանի, թէ այս վերջինն՝ ի պատասխանի, ընդարձակ գրութիւն մը ուղղելով յայտարարած է թէ Ասորւոց այս պահանջքն անիրաւ ըլլալով, այդ վանքին մէջ սեպհականութեան առանձին իրաւունք մը չունին, որովհետեւ Հայոց կողմէ իբրեւ հիւր ընդունուած են և թէ այս յայտարարութիւնք Բ. Դրան մատուցուելով կայս. կառավարութեան կողմէ ընդունուած և այդ խնդիր կարգադրուած է։

Արդ, Ասորւոց ազգն, ազգութեամբ և կրօնքով արդէն Հայերէն անջատ է և Վեհ. Սուլթանի կողմէ Թուրքիոյ մէջ գտնուող քրիստոնեայ հպատակներու տրուած կրօնային առանձնաշնորհմանց ու կատարեալ ազատութեան շնորհիւ, Ասորիք ինքնուրոյն ազգ մը ճանչցուած են ունենալով իրենց յատուկ բոլոր ազգային նուիրական իրաւասութիւններն, հետեւաբար պատճառ մը չունինք ի նորոյ արտօնութիւն խնդրել իբրեւ ուրոյն ազգ կրօնական դասակարգ մը կազմելով, կրօնական արարողութիւն կատարելու համար։ Այս մասին բնաւ խնդիր մատուցած չենք։ Երուսաղեմայ մէջ Ս. Յակոբեանց վանուցն ալ կարօտութիւն չունինք, որովհետեւ Ասորիք Երուսաղեմայ մէջ իրենց յատուկ Ս. Մարկոս անուն հոյակապ վանք մըն ալ ունին, որուն միաբանութիւնը կը գտնուի կայս. Դէրաթով արքեպիսկոպոսի մը ինքնուրոյն վարչութեան ներքեւ։ Ս. Յակոբեանց վանուց համար մեր կողմէ որ եւ է պահանջք չէ եղած և այս խնդրոյ առթիւ հայ լրագրաց կարգ մը անհիմն հրատարակութիւնք յիմարական շաղփաղփութիւններ են։

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՍՏԻՃԱՆԻ ԵՒ ՊԱՏՈՒԱՆՆԱՆՔ

Մանասթիրի Բաղալար գաւառակին գայմակամ անուանեցաւ Իպրահիմ Հագգի էֆէնտի, նախորդ գայմակամ Տիւզճէի։

Կարնոյ Տիեատին գաւառակին գայմակամ անուանեցաւ Մէհմէտ Ռիֆաթ պէյ։

Սալիսէի աստիճան տրուեցաւ Հեռագրական վերատեսչութեան թղթատարական գիւանին դեր-սնօրէն Իպրահիմ պէյի և Առանայի նահանգին հաշուակալութեան գիւանի արձանագրիչ ձեռլալ պէյի։

Երկրորդ կարգի Մէճիտիէ պատուանշան տրուեցաւ Բ. զօրաբաժնին հեծելազօրաց հրամանատար Ֆէրիդ Շիւքրի փաշայի։

Երրորդ կարգի Մէճիտիէ՝ Սպարապետի Դրան պիտոյք հայթայթող վաճառական Կիւլպէնկեան Յովհաննէս էֆէնտիի։

Զորրորդ կարգի Օսմանիէ՝ Հեռագրական վերատեսչութեան գիւանապետ Սալիմ պէյի և Սպարապետի Դրան պիտոյք հայթայթող վաճառական Սիմոնեանի էֆէնտիի։

Զորրորդ կարգի Մէճիտիէ՝ կայսանձնագրաց զօրաբանակին հեծելազօրաց երկրորդ գնդին բժիշկ Տալէտի քօ էֆէնտիի։

Ի ԿԱՅՍ. ՊԱԼԱՏ

Բարձ. Մեծ-Եպարքոսն, Արտաքին գործոց Վսեմ. Նախարար, Մովսիսի գործոց Վսեմ. Նախարարն և Ոստիկանութեան նախարար Նազիմ պէյ երէկ առաւօտ յաջորդաբար կայս. պալատ գնացին և ստացան Վեհ. Սուլթանի հրամանները։

Ի Բ. ԴՈՒՌՆ

Բարձ. Մեծ-Եպարքոսն և Արտաքին գործոց Վսեմ. Նախարարն երէկ պահ մը խորհրդակցութիւններ կատարեցին կարեւոր խնդրոց վրայ։

—Ֆրանսական ու աւստրիական դեսպանք երէկ Բ. Դուռն երթալով յաջորդաբար տեսակցեցան Բարձր. Մեծ-Եպարքոսին ու Արտաքին գործոց Վսեմ. Նախարարին հետ։

ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Ոստիկանութեան Նախարար՝ Նազիմ պէյ երէկ Սպարապետի Դուռը գնաց և ինչ ինչ խնդրոց վրայ խորհրդակցութիւն մը ունեցաւ Բարձր. Սպարապետին հետ։

ՎՍԵՄ. ՆԱԶԻՖ ՊԷՅ

Ելմտական Նորընտիր Նախարար Նազիֆ պէյ երէկ առաւօտ կայսպալատ գնաց և իրեն շնորհեալ պաշտօնին համար շնորհակալութիւն յայտնեց։ Նազիֆ պէյ կայս. պալատէն ելնելով Բ. Դուռը գնաց և Բարձր. Մեծ-Եպարքոսին հետ տեսակցելէ յետոյ իւր պաշտօնատեղին գնաց, ուր պաշտօնէից շնորհաւորութիւններն ընդունելէ վերջն իւր պաշտօնի գլուխն անցաւ։

Ելմտական Նախարարութեան նորընտիր խորհրդական Դատրի պէյ եւս երէկ կայս. պալատ երթալով, շնորհակալութիւն յայտնեց։

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Արտաքին գործոց Նախարարութեան Մէջթուպճի և օտար մասոյ դիւանի անօրէն Միւնիր պէյ երէկ իրիկուան դէմ պարսկական դեսպանատունը գնաց և այցելութիւն տուաւ դեսպան Միրզա Մոհսին խանի։

ՍՆԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Մէ-ուէ-ԼէՔ իբրեւ անհիմն կը հերքէ իւր երէկի հրատարակած այն լուրը՝ թէ պատրաստ հագուստ վաճառող Մայէրի վաճառատունը անանկացած է երկու միլիոն ֆրանք պարտքով։

«Դամէլիա» վաճառատունն եւս կը խնդրէ մեզմէ հերքել երեկի Մ-ուէ-ԼէՔ է առնուած այն լուր, իբր թէ այդ վաճառատուն եւս սնանկացած ըլլայ 600,000 ֆր. պարտքով։

ԵՐԿԱԹՈՒՂԻՔ Ի ԹՈՒՐՔԻԱ

Պ. Մաքառ, ներկայացուցիչ Պելճիոյ Քոքիլ ընկերութեան, որ Սամսունէն ի Սեբաստիա երկաթուղի մը շինելու համար մենաշնորհ խնդրած էր, առաջարկած է որ այդ գիծ Սինոպէն կամ Սամսունէն սկսի և Պափրայէն, Վէզիր Քէօփրիւէն, Ամասիայէն, Զիլէէն ու Սեբաստիայէն անցնելով մինչեւ Կեսարիա երթայ։ Այս գիծ ճիւղեր ունենայ նաեւ ի Եոզղատ, ի Դասթամունի և յԵւդոկիա և եթէ կայս. կառավարութիւնը փափաք յայտնէ այդ գիծ կեսարիայէն սկսելով և Նիքսէէն ու Ատանայէն անցնելով երթայ մինչեւ Եումուրթալիքի նաւահանգիստն, որ կը գտնուի Իսկէնտրունի ծովածոցին մէջ։

Ինչպէս յայտնի է այդ ծրագրի վերաբերեալ պայմանագիրն ու յանձնառագիրն ինչպէս նաեւ Պ. Քոքիաի այդ նպատակաւ մատուցած ծրագիրը նկատողութեան պիտի առնուին Նախարարաց Խորհրդոյ այս օրուան նստին մէջ։

ԱՆՑԱԳԻՐՔ

Ներքին գործոց Նախարարութիւնը նկատելով որ անձինք ոմանք անցագրի և մէջէի տուրքէ ազատ մնալու պատրուակաւ ինքզինքին իբրեւ նիւթապէս անկարող ցոյց տալ կուգեն, ինչ որ չեն, հրահանգ ուղղեց որոց որ անկ որ այդ կարգի անձերէ, ըստ տրամադրութեան անցագրի օրինաց 16րդ յօդուածի վերջին հատուածին, կրկին քանակութեամբ դը բամական տուգանք առնուի։

ՀԻԻԴԱԽՏԻ ԴԱՐՄԱՆՈՒՄԸ

Պերլինի հռչակաւոր բժիշկներէն Տոքթ. Լիպպրայտ Դանդրաքոսի Տը Բոնսի բաղադրութեամբ Դանդրաքոսի անուն դեղ մը պատրաստած է հիւծախտի դարմանման համար, որ մորթին ներքեւ կը ներարկուի տրեխով։ Պերլինի մէջ կատարուած բազմաթիւ փորձերով հաստատուած է որ այս դեղ թէեւ կատարելապէս չբուժեր, սակայն խիստ օգտակար է ցաւերն ամոքելու և ապաքինութեան ընդունակ ընծայելու համար վարակեալը։ Այս դարմանումը երթալով ընդհանրացած է ի Պերլին։

Մայրաքաղաքիս բժիշկներէն Տոքթ. Թաղլի պէյ, կըսեն թուրք լրագիրը, իմանալով զայս, այդ դեղը պատրաստած է և երեկ օրէ ի վեր ի կիր կ'առնու հիւծախտաւորաց վրայ և գոհացուցիչ արդիւնք մը երեւան կուգայ։

ԱՌՈՂՋՊԱՀԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հ-էէէ-Ռ կ'իմանայ թէ Մարաշի մէջ տեսակ մը ջերմ երեւան եկած է, ուրկից մեկ քանի մահեր եւս պատահած են։ Հալէպի կուսակալութեան կողմէ առողջապահական բժիշկ մը ղրկուած է անդ քննութիւններ կատարելու համար, սակայն ցարդ առնուած տեղեկութիւններով կարելի չէ եղած որոշել հիւանդութեան տեսակը։

ԿՐԷՏԱԿԱՆ ՇՈՒԱԴՐԱՄ

Վեհ. Սուլթանը Կրէտական ոսկի շքադրամ շնորհած է Մովսային խորհրդոյ նախագահ Հասան Սապրի փաշայի, Մովսային նախարարութեան Մէջթուպճի Հասան Թահսին պէյի, նաւահանգստի հրամանատարի փոխանորդ Հասան փաշայի և Մովսային սպայակոյտի նախագահ Ֆահիզ փաշայի։

ՌՈՒՍ ՈՒԽՏԱՒՈՐՔ ՑԵՐՈՒՍԱՂԷՄ

Ս. Տեղեաց ռուս ուխտաւորներու թիւն յարաճուն կերպով բազմանալու վրայ ըլլալով, ռուս կառավարութիւնն հարկ դատած էր ընդարձակել Երուսաղէմի ռուսական հիւպատոսարանի շէնքն։ Շինութիւնք սկսած են այս օրերս։

ՆԱՖԱԱՑԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՔ

Այտրնի նահանգին առաջին ճարտարագէտ Պ. Ռիվէ հրաժարական տուած ըլլալով, անոր յաջորդ կարգուեր է ի Զիւանիա՝ Պ. Ա. Գոռիս, առաջին ճարտարագէտ Ադրիանուպոլսոյ, և Նիկոմիդիոյ նախկին ճարտարագէտ Պ. Ստեփան Զարզէքի՝ Ադր. Պոլսոյ նահանգին առաջին ճարտարագէտ կարգուեր է։

Մայրաքաղաքիս վաճառականներէն Կիւտիւկեան Մեծ. Գրիգոր էֆէնտի անձնական գործոց պատճառաւ այսօր Ադեքսանդրիա կ'ուղեւորի Խրտվիլի շոգենաւով։

—Քաղաքապետ Բրտվան պէյ մէկ քանի օրէ ի վեր հիւանդ ըլլալով իւր պաշտօնատեղին չերթար։

—Հեռագրական եւ Թղթատարական վերատեսուչ Հասան Ալի էֆէնտի, որ ժամանակ մը ի վեր հիւանդ էր, բոլորովին ապաքինած ըլլալով, երէկ իւր պաշտօնատեղին գնաց։

—Զիֆֆէլէրի կայս. Ասպաստանին համար վիմագրութեան մէկ քանի ձեռքի մեքենաներ ղրկուած են անդ, Ասպաստանին համար պէտք եղած գրութիւններն անմիջապէս տպագրելու համար։ Ասպաստանի հեծելազօրքերէն մէկ քանին եւս ձերբեռնէ Աստեղէնք լրագրոյ տպարանի վիմագրութեան ճիւղին մէջ ժամանակ մը պիտի ծառայէն ուսանելու համար այդ մեքենաներու գործածութիւնը։

—Թաղապետութեան ծ. շրջանակին մէջ (Գատրգիւղ) անցեալ տարւոյ մարտէն մինչեւ փետրվարի վերջը 46,000 քառակուսի մետր սալայատակներ, խճուղիներ, կամուրջներ և այլն նորոգուած ու վերաշինեալ են։ 16 տուներ, 3 խանութներ ու 16 պատեր, որք վտանգ կ'սպառնային, փլցուած են։

—Նախընթաց գիշեր ի Պէյօղլուքտէրէ Գալաֆաթ Եէրի երկու հեղեղացի նաւաստիներու և նպարավաճառի մը միջեւ կռիւ մը տեղի ունեցաւ։ Նաւաստիք նպարավաճառին ապակիները կոտրելու սկսան, սակայն ոստիկանք վրայ հասնելով երկուքն ալ ձերբակալեցին։ Նաւաստիք երբ պահականոց կը տարուէին, Լուքա անուն ուրիշ հեղեղացի մը դիմադրելով ուզեց երկու հեղեղացիները ազատել, սակայն սա եւս ձերբակալուեցաւ։

—Կայս. Իրատէ մը հրամայած է տալ Մէջլուա (գիտարան) անուն շաբաթաթերթի մը համար խնդրուած արտօնութիւնը։ Այս շաբաթաթերթ, որ գրական ու գիտական նիւթեր պիտի պարունակէ, հինգշաբթի օրերը պիտի հրատարակուի։ Խմբագրապետն է Թուրք գրագէտ Մուալիմ Նաճի էֆէնտի։

—Նախընթաց օր Ագսէրայի մէջ թուրք սպասուհիի մը հագուստները բռնկեցան կրակարանէն եւեթ կայծէ մը։ Սպասուհուն մարմնոյն այլ և այլ տեղերն այրած ըլլալով, Խասէքիի կանանց հիւանդանոցը փոխադրուեցաւ դարմանուելու համար։

—Քաղաքապետութեան քննիչ-անասնաբոյժը տեղեկանալով որ Գասթամունիի մէջ երեւան եւեթ պաճարախտէն մեռած անասնոց մորթերը մայրաքաղաքս կը բերուին Հայտար-Փաշայի երկաթուղիով, հարկ եղածն ի գործ դրած է։

—Կարիէնէն մայրաքաղաքս ուղղեալ հեռագրոյ մը համաձայն, Ֆիւրտերէ կազմեալ Էրն-դրուլ Կալէ հեծելազօրաց գունդէն գումարտակ մը ճամբայ ելած է մայրաքաղաքս գալու համար։

ԱԶԳ

ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆԲՈ.

1890 ի 4 առ 100 Օսմանլէ փոխառութեան արժեթուղթերէն ունեցող անձանց կը ծանուցուի թէ յիշեալ արժեթղթոց 1891 մարտ 1|13ի թիւ 2 կտրոնը պիտի վճարուի մարտ 1|13 էն սկսեալ։ Այս առթիւ պարտին ներկայացնել իրենց արժէթղթոց թիւ 2 կտրոնները, սովորական պարարօներու հետ, Օսմ. Կայս. Պանքայի մասնաճիւղին ի Պոլիս, Թարագճիլար փողոց, թիւ 15, երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը առաւօտեան ժամ 10 էն մինչեւ միջօրէէն յետոյ ժամ 2 (Ը. Ե.)։

Վերոյիշեալ կտրոններու փոխարէն արժէտուարց պիտի յանձնուի ստացագիր մը որ իրաւունք կուտայ անոնց 10 օր յետոյ ստանալու տոկոսն։

Կ. Պոլիս, 11 մարտ 1891 4—8

ԽԻԿԱՐ

Ամբողջ թիւերն՝ երեք հատորի մէջ ամփոփուած՝ կը վաճառուին երեք մէճիտի, ջրավաճառ Պողոս աղայի քով։ Տասն և եօթը օրինակ միայն մնացած է։ 4—5

ՕՍՄ. ՀԱՆՐ. ՊԱՐՏՈՒՑ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Օսմ. հանրային պարտուց վարչութեան Ընդհ. տնօրէնութիւնը կը ծանուցանէ Պրուսայի շերամաբուծական վարժարանին դասընթացից հետեւիլ փափաքող անձանց թէ սոյն վարժարանին վերաբացումը պիտի կատարուի 1891 ապրիլ 3|15 ուրբաթ օր։

Փափաքող անձինք պարտին սոյն թուականէն առաջ իրենց խնդրագիրը մատուցանել Պրուսայի Շերամաբուծական վարժարանին, և բացման օրը ներկայանալ սոյն վարժարանին տեսչութեան։

Երկրորդ տարուան աշակերտաց եւս կը ծանուցուի թէ պարտին 1891 ապրիլ 31|5 ուրբաթ օր վարժարանի բացման ներկայ գտնուիլ։ 5—10

ՀԵՌԱԴՐԱԼՈՒՄՔ

Կ. ՊՈԼՍՈՅ ԴՈՐԾԱԿԱԼՈՒԹԵՆԷՆ

ԱՅՍ ՕՐՈՒԱՆ

ՀՌՈՄ, 17 մարտ. — Ժէրօմ Նաբոլէոն իշխան որուն վիճակ բարւոքում ցոյց տըուած էր, այս իրիկուն մեռաւ։

ՊԵՐԼԻՆ, 17 մարտ. —Փեթերսպուրգէ կը ծանուցուի թէ Ռուսիոյ կայսրուհին մտադիր է ի մօտոյ Ալէքսի ուղեւորիլ՝ մեծ դուքս Կիրկի Աղեքսանդրովիչի վիճակի մասին առնուած երկիւղալի լուրերուն պատճառաւ։

ՍՈՖԻԱ, 17 մարտ.—Այսօր մայր եկեղեցւոյն մէջ հոգեհանգստեան պատարագ մատուցուեցաւ ի յիշատակ Մութքուրօֆի գնդապետին։ Ներկայ էին Ֆէրտինանդին իշխանուհին, նախարարք, ու դեսպանական և պաշտօնական մարմինք։

ՊԵՐԼԻՆ, 17.—Ստոյգ աղբիւրէ կը ծանուցուի թէ Վլատիմիր Մեծ դուքս Պուքրէշ պիտի երթայ Զարին ներկայացուցիչը լինելու համար Ռումանիոյ թագաւորին գահակալութեան յիսնամեայ առթիւ (8|20 ապրիլ)։

ՓԻԱԿԱ 17 մարտ.— Երէկ համեմատական ընտրութեանց մէջ չորս երիտասարդ չէներ ընտրուեցան։

ՓԱՐԻԶ, 17 մարտ.—Մերակուտի դիւանք յանձնաժողով մը անուանեցին ուսումնասիրելու համար Ալէերիի բարեխորհրդանց խնդիրը։

—Մերակուտին մէջ նախագահը ծանոյց Քամբիոնն զօրավարին մահը։ Պատերազմական նախարար Պ. Ֆրէսինէ յանուն բանակին խորին ցաւակցութիւն յայտնեց։ զօրավարին մահը մեծ կորուստ մըն է ծերակուտին ու բանակին համար։

ԹՐԻԷՍԹ, 17 մարտ.—Թրիէսթի գործաւորաց իտալական ընկերակցութիւնը լուծուեցաւ։

ՓԵՇԹԱ, 17 մարտ.—Դանուբի ջուրերը տասն մէկ հարիւրորդամէթր նուազեցան։

ԳՐԱՄԱԿԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՊԱՐՍԱ

Ղալաթիա 6 Մարտ

ԸՆԹԱՑՔ ՓՈԽԱՆԱԿԱՎԱՃԱՌ	
3 տոկոս Լանգաբայի վրայ	110 1/4
3 » Բոգիկի »	22 80
Օսմանեան Քոնսոլիտէ	
Եէրէկ երեկոյ գոց. (Մէ-ուէ Դ. Մէրի	20 70
Բերայի մէջ »	— —
Ամսուան բացուելուս	20 76
Վեր օրէն »	0 36
Թանգիլաթը Օսմանիէ երեկ երեկոյ	82 18
» » ժամ 5ին	83
ԸՆԹԱՑՔ ԱՐՏԱՔԻՆ	
Փոխառութիւն A. Մէրի	44
» B. »	24 1/2
» C. » Գ.Կ.	29 86
ԲԱՆԿԱՆԹԵՐ	
Օսմանեան Լանգաբայի Գ.Կ. Լ	5 32
Գրքերի Գանձարան » »	9 25
Ցանց աջ Գծոյ » »	6 20
Ցաս. Շանեմ եվզլեօր » »	4 15
Թրամուէյ » »	570
Բուսմէյի երկաթուղի » Լ	78 1/2
Բանձեթուղի Լավրիօսի » Գ. Կ.	160
ԸՆԹԱՑՔ ՏՐԱՄԱՅ	
Օսմանեան ոսկի Ֆր.	100
20 ֆրանքնոց »	87 30
Անգլիական ոսկի »	11 13
Մարք (գերմանական ոսկի) »	18
Իտալերէն » »	90 10
Գրքերի » »	51 15
Բուսմէյի թղթադրամ »	7 67
Մէճ. ասէնտի (տարբ.) »	18 16
Վենետիկ »	8
Հինգնոց »	8
Մեթալիք »	1 0 20
Թասֆիրէ »	17 20
Տոկոս Ղալաթիոյ Սակարանի »	8

ՎԻՊԻԼԱԿ. — Երկաթուղիներու համար փոխանակ Տէբօր նշանակելու Ռէբօր նշանակուած է երկու օրէ ի վեր։

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊԱՐՍԱ

Բարիզ, 17 Մարտ, ժամ 2 վայր 55 կանգ.

Լրանանական Լանգաբայի 3 %	4 72 1/2
» » 4 1/2 %	105 35
Օսմանեան քոնսոլիտէ Մէրի Դ.	19 02 1/2
Օսմանեան երկաթուղի	77 75
» Բրիզի բանձեթուղի	351 37 1/2
Ցանց ՊՕՀ-ական	624 37 1/2
Սուսիկեթ ժէներալ	— —
Գրքերի Լիոնէ	785
Ռուսական Լանգաբայի 5 %	94 90
Իսպանական 5 %	453 75
Գրքերիէ Թիւրք (1890)	496 25
Եգիպտական միաբաղդ	495
Ցանց աջ Բարի	825
Օսմ. մարք. արժէթուղթ	468 12 1/2
Ռիո Թինթօ	— —
Մէճիտիէ	— —
Զէջ Լանդարայի վրայ	25 21
Լանդան, 17 Մարտ, ժամ 5 վայր 03 երեկոյ	
Ընդլ. քոնսոլիտէ	96 93
Ցաս. » Մէրի Դ.	18 75
» » » Ա.	44
» » » Բ.	24 1/2
» » » Գ.	18 7/8
Խանանական Լանգաբայի	103 3/4
Գրքեր Սիմանան	14 84
Գրքերի Ֆրանսական (Բանկ)	18 1/4
» » Լանդան (բրիտանական) 1890	104 1/4
Ռիո Թինթօ	23
Սանանական Փանամա. Բաշխում	103
Սրլենական 5 %	99 1/2
Մարոքոյ »	—
Նուսական 1889	—
Սեբաստիոպոլեան Գաղիպի վրայ	25 450
Վիեննա, 17 Մարտ, ժամ — վայր —	
Ամսուան երկաթուղի	37
» Բրիզի բանձեթուղի	118 95
Սեբաստիոպոլեան Լանդան վրայ	115 35
» Փարիզի »	45 75
Պերլին, 17 Մարտ, ժամ — վայր —	
Ծոխանակութիւն Լանդան վրայ	20 210
» Փարիզի »	80 35
Բուսմէյի թղթադրամ	239 50
Սամանան երկաթուղի	79 60
Օսմանեան քոնսոլիտէ Մէրի Դ.	—

ԲԱՐԻԶ ԹԻԹԻԹ ՊՈՒՐՍ

Բարիզ, 17 Մարտ, ժ. — վ. — երեկոյ

Լրանանական Լանգաբայի 3 %	94 91 1/4
Օսմանեան քոնսոլիտէ Դ.	19 17 1/2
Օսմանեան երկաթուղի	78 50
Օսմ. Լիւբ	359 37 1/2
Բրիօրիթէ թիւրք	427 50
Օսմ. Մաքս. արժէթուղթ	469 75
Պանք Օսմանիէ	628 75
Ռիո Թինթօ	— —
Սուսիկեթ ժէներալ	— —

ՆՈՐ ԹԱՏՐՈՆ ՖՐԱՆՍԱԿԱՆ

ԲԵՐԱՑԻ

ՀՐԱԺԻՇՏ ՏԻԿԻՆ ԺԻՒՏԻՖԻ

Համակրելի Տիկին Ժիւտիք այս անգամ ալ թաշխալի հուրի մը պէս եկաւ անցաւ Կ. Պոլսէն, երկու դիշերուան համար կեանք տալով Նոր Թատրոնին որ, այս տարի մանաւանդ,—ի բաց առեալ մեծ պարահանդիսից գիշերները,—գրեթէ թափուր կը մնայ միշտ։ Թէ՛ երկուշաբթի և թէ երեկ գիշեր՝ հռչակաւոր դերասանուհւոյն ներկայութիւնը մագնիսական զօրութեան մը պէս յինքն ձգած էր հոծ և ընտրեալ բազմութիւն մը որ, չափազանցութիւն չէ ըսել, տեղ չի գտնելու ասպարէզին հասած էր թատրոնին մէջ, ամբողջովին գրաւելէ յետոյ սրահն, օթեակներն ու վերնատունը։ Եւ ոչ ոք այդ յոգնաբուռն հանդիսականաց մէջ զղջաց իւր փայտեանդութեան համար։ Մէյյաքի սիրուն գօսպին՝ Տէրէ-ի՝ որ ընտրուած էր Տիկին Ժիւտիքի հրաժեշտի ներկայացման համար, տաղանդաւոր Ակադեմականն սրամիտ և գրգռեցուցիչ հեղինակութեանց առաջինն՝ երկնց համարուել և իր տեսակին մէջ փոքրիկ հրաշակերտ մը։ Նիթ պարզ, բայց հիւսուածքը, խաղին պատրաստութիւնը, ամէն մէկ դարձուած, ամեն մէկ խօսք մէկմէկի գոհար կ'արժեն։ Ֆրանսայի բարձր դասու ամուսնական պատկեր մը, առն և կնոջ տիպարներ՝ բնականէ առնուած, ազնուական պայքար մը երկուքին միջեւ՝ զերբաքաղելու և իւրաքանչիւրն իր կողմէն մեղանչելով իւր կենաց ընկերն հաւատարիմ պահելու։ ահա գլխաւոր ոգին այս խաղին որ ծիծաղաշարժ երեւոյթի մը տակ ամենալուրջ ուսումնասիրութիւն մըն էր առանին կեանքի։ Հարկ է ըսել թէ վերջ ի վերջոյ յաղթանակը կնոջ կողմը կը մնայ, որպէս միշտ և ամենուրեք։ Գլխաւոր դերերը բաժնուած էին յաւիտենապէս անփոփոխ չորս դէմքերու վրայ, այրը, կինը, առաջնոյն տարփածուն, իւրաքանչիւրն ալ իրենց անուան ու դիրքին արժանի՝ բարերարոյ երեւոյթ ու պարկեշտութեան դիմակ զգեցած, իսկ ներքնապէս . . . . Բայց, պարարանք չպատճառելու համար մեր ընթերցողաց այն մասին որք ներկայ գտնուած չըլլալով երէկ գիշերուան ներկայաց

Գին 5 կոպեկ

Տարեկան 5 ռուբլի, կես տարվա համար 3 ռուբլի, եռամսյակի համար 1 ռուբլի 50 կոպեկ։ Արտասահմանում տարեկան 6 ռուբլի։

Խմբագրատան հասցեն՝ Ալեքսանդրապոլ, Ռեդակցիոն փողոց։

Ընդունվում է ամեն օր։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԱՆՀԱՅՏ ԳՐԱՆՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես գրում է «Գեղեցիկ Հայաստանի» մի թղթակիցը, Ալեքսանդրապոլի գավառի Ղարաքիլիսայի գավառամասի Ղարաբուլաղ գյուղի մոտ գտնվող Ղարաբուլաղ գետի ձախ ափին գտնվում է մի հին գերեզմանոց, որի մի մասը ավերված է գետի հոսանքից։ Գերեզմանոցի մոտ գտնվում է մի հին եկեղեցի, որի մի մասը ավերված է գետի հոսանքից։ Գերեզմանոցի մոտ գտնվում է մի հին գերեզման

PHŒNIX FIRE OFFICE

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ ԸՆԴԴԷՄ ՀՐԴԵՀԻ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍՈՅԹ ԱՆԳՂ. ՈՍԿԻ 1,000,000

"ՖԻՆԻՔՍ"

Հիմնեալ ի Լընտըն յամին 1782

ՖԻՆԻՔՍ, հիմնեալ առաւելագոյն մի դար յառաջ, սոսկ հրդեհի ապահովագրութեան ընկերութիւն մ'է՝ որոյ բաժնետերաց Անգլիոյ ամենահարուստ և հանրածանօթ դրամատէրեր են՝ ունենալով անսահման պատասխանատուութիւն։

ՖԻՆԻՔՍ ընկերութեան աշխարհահռչակ առատաձեռնութեան մի գլխաւոր ապացոյցն է 17,000,000 Անգղ. ոսկւոյ գումարն զոր ցարդ վճարած է հրդեհի ձնասուց համար։

27

ՖԻՆԻՔՍ ընկերութիւնն կ'ապահովագրէ ընդդէմ հրդեհի և կայծակի՝ կալուածք, կարասիք և ապրանք՝ յոյժ նպաստաւոր պայմանօք և միջնորդութեամբ ստորագրելոցս, որք ունիմք լիազօր իշխանութիւն կարգադրելու անմիջապէս մեր ապահովագրելոց կրած ձնասներն։

Հ. ՍՈՒԱՆ և ԸՆԿ. ընդհ. գործակալք Կ. Պոլսոյ, Պուլկարիոյ և Սեւ ծովու եզերաց Թիւ 12, Սանտալճը խան, Ղալաթիա, Աւստրիական թղթատան վերեւ։

HAMBURG MUNICH UNITED

ՀԱՄՊՈՒՐԿ ԵՒ ՄԻՒՆԻԽ

ՄԻԱՑԵԱԼ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՔ ԸՆԴԴԷՄ ՀՐԴԵՀԻ

Դրամագլուխ ... Գրանք 8,000,000
Պահեստի դրամ ցվերջ յունիս 1889 » 5,604,722
Տարեկան հասոյթ » » » » 12,773,779

Ընկերութիւնքս **ՓՈԽԱԴԱՐՁ ԵՐԱՇԽԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ** կ'ապահովագրեն մթերանոցներ և բնակութիւններ և սոցա մէջ գտնուած վաճառքներ և կարասիներ խիստ չափաւոր սակագնօք։

Լիազօր ներկայացուցիչ Կ. Պոլսոյ

ՖՈՒԱՆՔՖՕՐԹՈՒԱԶ

ԾՈՎԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Դրամագլուխ Գրանք 6,250,000 Պահեստի դրամ Գրանք 1,270,300

Ընկերութիւնս կ'ապահովագրէ շոգենաւուց և առագաստանաւուց վրայ բեռցուած վաճառքներ, ինչպէս նաև թղթատարական և փոխադրական ընկերութեանց յանձնուած թանկագին նիւթեր և գրամ պարունակող ծրարներ խիստ նպաստաւոր պայմանօք և սակագնօք։ Այն նիւթերու վրայ մեծաքանակ գումարներ կարենալ ապահովագրելու համար Ընկերութիւնս միացած է եւրոպական 13 լուրջ ապահովագրական հաստատութեանց հետ որոց դրամագլուխն ու պահեստի դրամն է Աւելի քան 100,000,000 Գրանք

Լիազօր ներկայացուցիչ համայն Թուրքիոյ

ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ, Պոլիս, Պահէջ—Գաբու, Անանիատիս խան.

38

ՇՆԱՐԳԵԼ

ՍԻՐՈ ԲՈՆՈՒԻԼ, ՈՒՂՂԻ ՀԱՐԲՈՒԻ

Նոյն հետայն կը հանդարտին, կը բժշկուին ԼԵՎԱՍԷՕՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՆՆԵՐՈՎ. Լեվասէօրի անունը պահանջել տուփին վրայ (3 ֆրանք)։ Եգրոնատեղի Դեղ. ՌՈՊԻՔԷ, 25, Մոնե փողոց, Բարիզ։ Ի Կ. Պոլիս Մէգիքի և ընկ., դեղավաճառք, և ամէն լաւ դեղագործներ. 852

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԳԱՌԼԸՄԱՆ ԵՒ ՊԼՈՒՄՊԷՐԿԻ

Զալաթիա Պէօյիւք Միլլէթ խան, միջալդ. թղթատարատան վրայի յարկը, և Ք Զմիւռնիա Էվանկելիքի փողոց թիւ 59

Այս Նշանաւոր գործատունն, որ արծաթաներ Հաստատ մի սատացած է ի մեզ, այս ամսոյս եղանակին առթիւ իւր վաճառքներու քանակութեան վրայ յաւելումմ կ'ընէ, որ արդէն բազմաթիւ է Ֆրանսական, Անգղիական, Գերմանական եւ Պէլճիական բերքերու զանազան տեսակներով։

Հետեւաբար իւր բուն գործարանին ապրանքներուն վրայ ոչ ոք են՝ օժտի համար ամէն տեսակ ճոխմակերէնք, բանուածք, կիսազգեստք, քալիքօ, քօրսէ, թաշկինակ, սեղանի պոտոյք, շալակի, շապկներ, ոտամանք, ֆլանել կանանց օրիորդաց և փոքր աղջկանց համար զարդազգեստներ, աւելցած է ուրիշ տեսակ անթիւ նիւթեր որոնց ալ ընտիր տեսակ։

Հաստատակց զարմանքը կը գրաւէ մանաւանդ այն վայելուչ և զանազան տեսակ վերարկուներն և ճաքէթներն կանանց օրիորդաց և տղայոց, որք բոլորն ալ վերջին նորաձեւութեան համեմատ ճաշակով ու չքեղութեամբ յօրինեալ են։

Յաւելում մի ըրած է նաև ապպրուած զգեստներու պատրաստութեան նորաձեւութեան վրայ որ արդէն ճոխ է այնքան, և իւր ընդարձակ արհեստանոցին ներսիցն կրնայ կատարելագոյն գոհացնել բոլոր իւր յաճախորդները նոցա ճաշակին ու բաղձանաց համեմատ ի գործ դնելով ինչ որ ապրողներն։ Կը գտնուի նաև մինչեւ 16 տարեկան տղայոց համար ամէն տեսակ զգեստներ բալթօներ խիստ չափաւոր գներով։

Կը ծախուին մեծ և փոքր քանակութեամբ։

ՍԱԿԱՐԼՈՒԹԻՒՆ ՉԿԱՑ 188

ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՇՈԳԵՆԱՒԻՔ

Սրբոյն-Ա. Ամբէյ, Կ. Պոլսոյ և Օրթաքոյ գիւղ

ԹՈՄԱՍՈՒԻԼՍԸՆ ՈՐԴԻՔ ԼԷՐԿ

Առաջնորդ	Թոնոյ	Առաջնորդ	Թոնոյ	Առաջնորդ	Թոնոյ
Լլոյտօ	2000	Ֆլամինկօ	1600	Բալէրմոն	3200
Ընճելլօ	3000	Կալիլէօ	5500	Անտոնը	1700
Աբօլլօ	5500	Կիրտանօ	2200	Բիսէօ	1500
Արկօ	300	Կօլշ	1000	Բօրգ	1000
Արիսաքս	4000	Կրօսմոս	2200	Գուիդօ	2800
Մասսիս	3000	Հիրօ	2000	Լիսիպօ	4400
Փիրօտինոս	220	Հիտալկա	3000	Լինալդօ	3200
Պրամօ	2000	Հինտու	7000	Լոյլը	3000
Ղէֆիմալը	8800	Հոմմէրտ	1200	Ռօմնօ	3500
Դէլրը	2600	Օլիակօ	5000	Ռօզարիօ	3500
Դուլիրաս	2500	Ձիւնօ	2300	Պարէրմօ	4000
Գամէօ	2100	Գէլլոս	2000	Սանդիսկօ	8200
Գաղօ	2000	Գոլրինօ	4200	Պարքիս	2000
Գօմ	2700	Գոմնս	2200	Պէլլիս	2000
Զէրակօ	5000	Լէս	2000	Ոլրէնսս	4300
Գլիս	4500	Լէբանթօ	4500	Թ Ռիլրէն	3000
Գոլրաստս	3400	Լիմրնս	3000	Թուրոս	1200
Տիգ	2500	Պարմ	1500	Թոլրնս	2800
Տօմնս	2500	Մարէնկօ	4300	Թորրիսս	900
Տուրս	800	Մարդէլլս	6500	Ուրպինս	5000
Տրաքս	4100	Միլս	2000	Վոլթուրնս	5000
Իսրայեմ	2600	Մուրինս	3100	Ցէտս	3600
Իլտորաստս	3000	Նէլս	2000	Չէկրամ	1000
Էլէբերտս	3200	Օրլանտս	3000	Տիֆանրնս	200
Տրաքս	2600	Սիէլլս	5000	Բրմոս	200
Ֆալլոն	800	Գրանս	4000	Հէրս	140
Ֆիտս	700	Գէրս	2000	Մոպրիթս	120
Լէմիրլն Մենարք					8000
Բիրժիրն Մենարք					8000
Լէդիրն Մենարք					8100

Տրուած չոգենաւը, նաւապետ Մարշլ, ընդհանուր վաճառքով Հալէն աստ կ'ըսպասուի ամսոյս 25ին։

Մուրին չոգենաւը, նաւապետ Ճոնսրն, ընդհանուր վաճառքով պիտի մեկնի Հալէն ամսոյս 20ին ուղղակի Պոլիս գալու համար։

Ուղեւորներու համար ամէն դիւրութիւն կ'ընծայուի։

Դիմել առ Ֆ. ՀԻԼՏ եւ Ուրիշ Գործակալք

Թիւ 17-18, Քիւչիւք Միլլէթ խան, Ղալաթիա

192

EMULSION SCOTT

(ԱԳՈՊԻ ՕՇԱԲԲԿ)

ՄՈՐԻՒ ՁԿԵՆ ՋՈՒՏ ԻՒՂ

ԻբՓոՓիդ ոչ լով Ի սոպոյով

Պատրաստեալ ՀԵՌԱՄՔ ՍԿՈՊԻ և ՊՕՈՒՆԻ ի Նիւ-Իորք։

ԿԱԹԻՆ չսիր ախորժահամ է

Մորիւ Ձկան Հում իւղի բոլոր յատկութիւններէն զատ, հրՓոՓիդներու յատկութիւններն ալ ունի

Կը բուժէ թոքախտը
Կը բուժէ անարիւնութիւնը
Կը բուժէ խոյլերը
Կը բուժէ հազը, ցրտառութիւնները
Կը բուժէ ընդհանուր տկարութիւնը
Կը բուժէ մանկանց ճղղուծութիւնը

Բժիշկներէն ընդունուած է, ախորժահամ ու հում ուղի, դեղամաքուր է, և ամէնէն փափուկ ստամոքսները կը տանին զայն.

Կը վաճառուի գիտուոր դեղավաճառաց և դեղապատրաստ քով։

Գործակատարք ի Կ. Պոլիս, ՀԱՄՄԷՐ ԵՒ ՀԻՐԱԼԼ. 852

ԵՌԱՑԵԱԼ ԱՆԹԻԲԻՈՒՆ

ԼԸ ԲԼՏՐԻԷԼԻ

ԸՆԴԴԷՄ ԳԼԽՈՒ ՑԱՒԵՐՈՒ, ԾՈՎԷ ԲՈՆՈՒԻԼՈՒ ԳԵՐԱԶԱՆՑ ԴԱՐՄԱՆ ԻՆՏԼՈՒԷՆՑԱՅԻ ԵՒ ՏԱՆԿԻ

Ասիա Գառապնիքը կը փարատէ դեղին գործածութեան յառաջ բերած խիթերն և սրտի խառնուքը։

ԼԸ ԲԼՏՐԻԷԼ ԵՒ ԸՆԿ. Ի Բարիզ, եւ դեղատանց մէջ։ 852

ԴԱՄԻԱՆՈՍ ՓԱՓԱԶԵԱՆ

211, Կ. ՊՈԼԻՍ ՄԱՀՄՈՒՏ ՓԱՇԱ 211

Պատիւ ունի ծանուցս տալ իւր բաղմաթիւ յաճախորդաց թէ, իւր խանութին մէջ կը պատրաստուին թէ՛ արանց և թէ կանանց յատուկ ամէն տեսակ գեղեցիկ կոշիկներ Ֆրանսական նիւթերով և Ֆրանսայէ բերուած վերջին նորաձեւութեանց համապատասխանող օրինակներու համաձայն։

Պատրաստուած կոշիկները հետեւեալ վերջին գներով կը վաճառուին։

Գոթին Կալոշ	ղրշ. 95	Սկարբին	ղրշ. 52
Մանթարլը Գոթին	» 75	Պալատական Կալոշ	» 45
Գոթին	» 67	Կանանց մուճակ	» 35
Մոյկ	» 140	Կանանց սկարբին	» 40
Մոյկ և Կալոշ	» 130		

(203)

Ապպրուածներուն վրայ տասը ղրուշ յաւելում կը լայ։

ՔԻՒՆԱՐՏ (CUNARD)

ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ՇՈԳԵՆԱՒՈՒՑ

Ոչ ոք՝ ոչ՝ երբ՝ առեմ կը ծանրն Լիվերբուլ և Արեւելեան գիծ

Անուանք	Թոնոյ	Անուանք	Թոն
Ռումբրիա	7718	Գանատեան	4845
Եդրուբիա	7718	Պոմէրիա	4531
Սերվիա	7391	Սամարիա	2574
Լուբանիա	7268	Մարսիան	2403
Բաղտիա	5587	Ադրիա	2393
Սեքսոնիա	5517	Սարկասա	2166
Կալլիա	4809	Թարիֆա	2246
Սիթիա	4557	Բալտիրա	2144
Ալբերտ	2143	Թրինիտատ	899
Քէմար	1876	Մորոգգօ	1855
Շերպուրկ	1614		

Մօրբուտս չոգենաւ նաւապետ Ճոն Քինկ ի մտոց կ'երթայ Լիվերբուլ։

Քէպար չոգենաւ նաւապետ Սթէֆենսն Լիվերբուլէ աստ կ'սպասուի առաջիկայ ամսոյ դէպ ի 1ին։

Դիմել առ ԹՈՄԱՍ Զ. ՃՈԼԻ գործակատար Thomas C. Joly

Թիւ 1, Քիւչիւք Հալիլ փաշա խան, Ղալաթիա

39

ՄՈՍ

ՇՈՒԵՆԱՒԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԼԻՎԷՐՊՈՒԼ և ՄԱՆՔԷՍԹԷՐԻ ՄԷՋ ԲԱՌՈՂ ՁԾԵՆԱՒ

Անուանք	Թոնոյ	Անուանք	Թոն
Քանադա	4200	Ամիքօ	3000
Ֆերս	4000	Սարդիս	3000
Սամանդի	4000	Նէրմիթ	3000
Լիսսաբրիս	3250	Բէրա	3000
Թրիպ	3250	Լօգիս	800
Մակսալա	3250	Սիլնա	800
Մարիսթէր	3250	Սէտիլ	700

Բէրա չոգենաւ, նաւապետ Ճօնս, ամսոյս դէպ ի 22ին Լիվերբուլէն աստ կ'ըսպասուի ընդհանուր վաճառքով։

Դիմել առ Ժ. Վ. ՎԻԹՕԼ և ԸՆԿ. Ուիթոլ խան

ՃԷՕՄՍ ՄՈՍ և ԸՆԿ.

36 34, Ճէյմս Սդրիդ Լիվերբուլ

Արտօնատէր Ս. ՏԱՄԱՏԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵՒԵԼՔ ԼՐԱԳՐՈՒԹ

MERVEILLEUSE DÉCOUVERTE!

Plus de ASTHME, Plus de SUFFOCATIONS
Les Papiers, les Poudres, les Cigarettes, à base de narcotiques, calment momentanément vos souffrances épouvantables, mais vous tuent sûrement.

ASTHMATIQUES!

Le SEUL CURATIF de l'ASTHME,
Le SEUL REMÈDE INOFFENSIF qui GUÉRIT, c'est la

LIQUEUR DE L'ÉTOILE

du Chimiste Lastes, perfectionnée et préparée par Mario LECHAUX, Phn-C ie, 164, r. Ste-Catherine, BORDEAUX

Une intéressante Notice, contenant tous les renseignements sur la médication et de nombreuses attestations de son efficacité, est envoyée gratis et franco à tous ceux qui la demandent.

DÉTAIL : Dans toutes les bonnes Pharmacies.

COMP RUSSE

DE NAVIGATION A VAPEUR ET DE COMMERCE

ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ՆԱՒԱՐԿՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՈՒՐԻ

Շաբաթուան երթեւեկութիւնք

Օր Մարտ Ժ.Մ.Ք. Երթալէ Գալիս Ճանապարհ

Բշ.	4 16		Երբ.	Սոչուա
Գշ.	5 17	5 Երբ.		Աչքսանգրիա
Երբ.	6 18	10 Աւ.		Անտալիա
Դշ.	6 18	10 Աւ.		Սեվաստոպոլ
Ուշ.	7 9	2 Երբ.		Սոչուա

Մանրամասն տեղեկութեանց համար դիմել առ Գործակալութիւն Ռուսական ընկերութեան ի Քիրէճ Գաբու։ 26

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹԻՒՆ



ԵՐԿԱԹՈՒՂԻՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱՑ

ԳԻՇ. Կ. ՊՈԼԻՍ—ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼԻՍ—ՊԷԼԼԱՎԱ

Կառախումբ Կ. Պոլսէն մեկնող	Արեւ. Ճեղն. Թ. 2 Բշ. Երկ.	Կախ. Ճաշ. Թ. 4 Ա.Մ. օր Երեքկայ Ժ. Վ.	Կախ. Խառն Թ. 52 Ա.Մ. օր Երեքկայ Ա.Մ. Ժ. Վ.
Կ. Պոլիս մեկնումը	7 20	8 18	7 50
Գուլամաբու			8 08
Եէսիլ-գիւղ			8 22
Մարդիգիւղ			8 39
ԱչմէՔՓանոս			8 52
Քիւչիւք—Զէքմէճէ			9 03
Սքարիա—գիւղ			9 47
Հարբիէյ		9 46	10 23
Զամանճա			11 06
Գալաքճէ	9 30	10 46	11 45
Սիմէքլի			12 51
Զէրքէքեզ մեկնումը		12 02	1 33
Զորլու		12 04	2 00
Մուրթլը—Քէօքէլի	11 30	12 47	2 50
Սկիսլէր—Զէյթիլիք			3 38
Լիւլէ—Պուրկազ			4 09
		2 19	4 49
Պապա—Իպլի		2 31	5 35
Բալլօ—Քէզ			6 16
Ուզուն—Քէօբրիւ		3 57	7 05
Գուլէլի—Պուրկազ		4 18	7 47
Ուրլի			8 13
Ադրիանուպոլիս ժամ.	4 14	5 09	9 00
Ադրիանուպոլիս մեկ.	4 19	5 19	1 00
Գաուրքէզ			1 40
Մուսթաֆա բաշա ժամ.	5 18	6 15	2 18
մեկ.	5 20	6 30	2 33
Հարմանլը ժամ.	6 4	7 12	3 32
մեկ.	6 9	7 27	3 48
Թրբիսօվա-Սէմէնլի ժամ.		7 51	4 20
Թրբիսօվա—Սէմէնլի մեկ.		8 01	4 45
Գայատրբ—Հաչաքէյ		8 38	5 45
Եէնի—Մահալլէ		9 27	7 11
Բաքաղլը	8 32	9 53	8 00
Գանթէրեց—Մեհանմանդ		10 20	8 35
Փիլիպէ ժամ.	9 21	10 42	9 00
մեկ.	9 31	11 2	9 30
Թաքիր Բաղարճըք		11 58	10 50
Սարամպէյ ժամ.		12 23	11 20
մեկ.		12 24	12 52
Պէլլավա ժամ.	11 10	12 43	12 00
	Աւտ.	Երեքկայ	Գիշեր
Սոֆ	Բշ. Երկ.		Բշ. Երկ.
Նիշիա ժամ.	3 18	4 29	5 30
	8 20	10 04	
	Բշ. Երկ.		
Պէլլիսա	2 48	4 48	
Պուտարէշթ	10 05	1 25	
Վիէնա	3 15	7 18	
	Բշ. Երկ.		
Սկիւպ		1 49	
Սէլանիկ		9 36	

ԳԻՇ. ՍԷԼԱՆԻԿ—ԻՍԿՈՒԹԱՐ—ՍԿԷՊՏԷ

Կառախումբ Թ. 512/522 Սելանիկէն ամէն օր	Աւտ. Ժ. Վ.	Կառախումբ Թ. 523 Վիէնայէն ամէն օր	Ժ. Վ.
Սէլանիկ (Պիւ.Ֆէ) ... մեկ.	6 00	Վիէնա մեկ.	8 00
Թոբսոն	6 33	Պուտապէշթ	2 40
Ամատօվօ	7 10	Պէլգրատ	10 38
Գարաստու	7 31	Նիշ	5 30
Կիւմիւնճէ	7 41		Աւտ.
Կէօրիչլի	3 17	Սոֆիա մեկ.	10 40
Մրիսօվսէ	3 51	Պուլգանոֆչէ	10 55
Աթրանմիցա	9 00	Պուլգարիչէ	11 23
Տէմիրգարու (Պիւ.Ֆէ) ժմ.	9 32	Բրէշօվա	11 40
մկ.	9 42	Թրապանոֆչէ	12 03
Գրիմիցարգ	10 27	Գուսմանօվա	12 37
Վէնէհիսանօ—Կրատիրգ	11 06	Հաղալար	1 13
Գէօրբրիւլիս ժմ.	11 53	Իւպիւլ (Պիւ.Ֆէ) մեկ.	1 49
մկ.	12 04	ժմ.	2 01
Զէլենիկօ	1 51	Զէլենիկօ	2 37
Իւպիւլ (Պիւ.Ֆէ) ժամ.	1 27	Գէօրբրիւլիս	3 20
մեկ.	1 49	մկ.	3 30
Հաղալար	2 29	Վէնէհիսանօ—Կրատիրգ	4 20
Գուսմանօվա	3 22	Գրիմիցարգ	5 08
Թրապանոֆչէ	3 53	Տէմիրգարու (Պիւ.Ֆէ) ժմ.	5 37
Բրէշօվա	4 21	մկ.	5 52
Պուլգարիչէ	4 33	Աթրանմիցա	6 26
Պուլգանոֆչէ	4 57	Մրիսօվսէ	6 38
Սոֆիա ժամ	5 10	Կէօրկիլի	7 19
	Երեքկայ	Կիւմիւնճէ	7 31
Նիշ ժամ	9 40	Գարաստու	8 01
Պէլգրատ	4 48	Ամատօվօ	8 24
Պուտապէշթ	1 23	Թոբսոն	9 01
Վիէնա	7 18	Սէլանիկ (Պիւ.Ֆէ) ... ժմ.	9 36
			Երեքկայ

ԳԻՇ. ԻՄԽԻԼԻ—ՄԻԹՐՕՎԻՑԱ

Կառախումբ Թ. 622 Իւսկիւպլիկ	Աւտ. Ժ. Վ.	Կառախումբ Թ. 621 Միթրօվիցայէն	Աւտ. Ժ. Վ.
Իւսկիւպ (Պիւ.Ֆէ) ... մեկ.	7 40	Միթրօվիցա (Պիւ.Ֆէ) մկ.	7 25
Էլէշան	8 47	Վուչիտրն	7 47
Գարասխանիլ	9 42	Բիրլիֆնա	8 41
Վէրիզովից	10 52	Լիբէֆան	9 36
Լիբլիան	11 45	Վէրսով	10 37
Բրիշլիֆնա	12 37	Գարասանիլ	11 24
Վուչիտրն	1 23	Էլէշան	12 01
Միթրօվիցա (Պիւ.Ֆէ) ժմ.	1 40	Իւսկիւպ (Պիւ.Ֆէ) ... ժմ.	12 54
	Երեքկայ		Երեքկայ

ԹՐԻՆՕՎԱ—ՍԷՄԷՆԼԻ—ԵԱՄՊՕԼՈՒ

Կառախումբ Թ. 322 Կիր. Գշ. Ուր.	Ժ. Վ. Աւտ.	Կառախումբ Թ. 321 Բշ. Դշ. Շբ.	Ժ. Վ. Աւտ.
Հաղորդակցութիւն գիւղաւոր գծին կառախմբոց հետ Սիֆիա Պէլլավայ Ն ժմ. Երեքշաբթի Ուրբաթ Սարմակէյնի ժմ. կ'Պոլիս-ն. Պոլս Նմմ.	7 55	Պուրկաս մեկ. Եամպոլու ... մեկ. Սիլիւս—Քէմանլը Եէնի—Զաղրա Լուլեբուրկաս Գարտաքուար Թրբիսօվա—Սէմէնլի ժամ	11 10 12 11 1 12 3 16 3 50
Թրբիսօվա—Սէմ. Նլի մեկ.	8 21	Հաղորդակցութիւն գիւղաւոր գծին կառախմբոց հետ «Էլլավա-Սոֆիան» մեկ. Երեքշաբթի Շաբաթ Սարամպէյի մեկ. Բշ. Ա. Պոլիս-Սիլիվրի մեկ.	4 54 8 42
Գարաքուար	9 08		
Լուլեբուրկաս ...	10 14		
Եէնի—Զաղրա	11 23		
Սիլիսս—Քէմանլը	12 21		
Եամպոլու ... ժամ.	1 10		
Պուրկաս ժամ.	6 30		

ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼԻՍ—ՏԻՏԷ ԱՂԱՃ

Կառախումբ Թ. 222 Գշ. Նշ. Շբ.	Ժ. Վ. Երեքկայ	Կառախումբ Թ. 221 Բշ. Դշ Ուր.	Ժ. Վ. Աւտ.
Տէտէ—Աղաճ ... մեկ.	12 20	Ա. Պոլիս ... մեկ.	8 00
Գիրբէ	1 29	Ուրլի »	8 55
Պիտիլլի	2 33	Գուլէլի—Պուրկազ մեկ.	9 40
Ուսֆի	3 31	Տիմիրգաչ	10 15
Տիմիրգաչ	4 36	Սուֆլի	11 27
Գուլէլի—Պուրկազ	5 19	Պիտիլլի	12 20
Ուրլի »	5 46	Գէրբէ	1 21
Ա. Պոլիս ... ժմ.	6 40	Տէտէ—Աղաճ ... ժամ.	2 20
	Երեքկայ		Կէս օր

Ստորագծեալ վայրկեանները գիշերօգան ժամեր կը նշանակեն սկսելով երեկոյեան 6է մինչև առաւօտեան ժ. 5 30 (Ը. Ե.)

15